



թ. 29. Տաղարան 1752ի, էջ 2.

հրատարակութիւններ ինքնաբաւ, ինքնապահ չեն: Քիչ անգամ Հայ հրատարակութիւնը մը շահաբեր է, աւելի յաճախ հազիւ ինքնաբաւ, իսկ ընդհանրապէս վեասաբեր: Ուրեմն տղայական պիտի ըլլար ակնկալել որ Հայ գծազրիչներ կամ հրատարակիչներ խորհիւն ըստ պատշաճի պատկերազարդել Հայ հրատարակութիւններ: Մեր մօտ շէնք շնորհք լուսանկարներու արտատպութեամբ զոնէ զարդարուած հրատարակութիւններ նոյնպէս շատ հազուազիւտ են և միայն վենետիկի Մխիթարեաններու հրատարակութիւններէն ու մանք երես կը ճերմկցընեն:

Հայ հրատարակութեան գործը աւելի  
շահաբեր կրնանք նկատել անցեալին մէջ,  
իսկ այժմ ամենահասարակ թերթանման  
հրատարակութիւններ են որոնք շահ մը  
կը բերեն հրատարակչին որ երբեմն աւելի  
ներկայանալի հրատարակութեանց ձեռք  
կու տայ, այլ սակայն ոչ այնքան նիւթա-  
կան յաջողութեամբ:

Անշուշտ ես աւելի անցեալով հետա-



թ. 30. Տաղարամ 1752ի, էջ 296.

բըցըուելուս՝ կ'ուզեմ շեշտել որ Հայ տը-  
պագրութեան, հրատարակչութեան, պատ-  
կերազարդութեան ճիւղերը այնքան ալ  
անհամ նիւթեր չեն, ընդհակառակն կը  
պատահի որ ուսումնասիրողն հանդիպի  
իրապէս յուզող դէպքերու, զմայլելի հրա-  
տարակութեանց, հետաքրքրական զարդե-  
րու և պատկերներու։ Սակայն այդ ամէ-  
նուն մասին, ինչպէս ըսի, չունինք ընդար-  
ձակ, մանրակրկիտ, ճշգրիտ պատմութիւնը,  
որմէ օգտուելով առանց աւելորդ յոգնու-  
թեան՝ գեղարուեստի ուսումնասիրող մը  
գտնէ իր յեցակէտը և զայ եզրակացու-  
թեան մը, տալով ուզիդ և յստակ վեր-  
լուծում մը Հայ արուեստի այս փայտա-  
փորագրական ճիւղի մասին։

Մեր տուած այս փորձէն կ'երեւի թէ  
այդ գեղարուեստի ճիւղին անցեալին մէջ  
ճիգ և ջանք չէ պակսած, և եթէ նկատի  
առնենք այն պայմանները որոնց ներքեւ  
Սեբաստացի Յակոր մը կամ Էջմիածնեցի  
Տիրացու Յարութիւն մը ջանացած են  
պատմութեան նիւթ թողուլ մեզի, պատ-  
մութիւն Հայ փայտափորագրութեան, այն  
ատեն կարելի չէ որ ուսումնասիրողը չզար-

մանայ անոնց բոլորանուէք զոհողութեան,  
տոկունութեան և յարատեռութեան վրայ,  
որոնք արժանի են արծանազրուելու; Իսկ  
իրենց յաջողութեան չափը, իրենց ճա-  
շակին աստիճանը, այդ ալ բաղդատմամբ  
իրենց միջավայրին, իրապէս Հայ գեղար-  
ուեստափիրական յաղթական կրնանք  
նպաստել:

իսկ առ այժմ լըջօրէն, առանց մեղ-  
մաշուցիչ պարագաները նկատի առնելու,  
եթէ դատենք Հայ տպագրական փայտա-  
փորագրական մանրանկարչութեան ար-  
ուեստը, հոս տրուած նմոյշներուն վրայ  
յեցած՝ կրնանք ըսել որ ան եղած է ա-  
ռանձնապէս հետեւողական Եւրոպական  
արուեստին ի մասնաւորի Ոսկանի մի-  
ջոցով հայոց մէջ տարածուած հոլանտացի  
Christoffel van Sichem (երէց) և անոր  
շարադրածեւերուն, առանց հասնելու անոր  
արհեստին նրբութեան: Ստեղծագործա-  
կան ոչինչ ունեցած է բաց ի քանի մը  
հազիւ նկատելի արեւելականացման փոր-  
ձերէ: Իսկ Հայ մանրանկարչական ար-

ուեստին հետեւելու հեռատեսութիւնն իսկ չէ ունեցած, ասով ան գոնէ ազգայնական հիմքու վրայ ալ աւելի նկատելի կ'ըլլար քննադատներուն առջեւ։ Անոնց Հայ տըպագրական փայտափորագրիչ մանրանկարիչները շատ աւելի արուեստագիտ պիտի ըլլային, եթէ հետեւութեան համար իրենց նախագաղափար ընտրէին Հոռոմկալացին, Տարօնեցին կամ Ռոսլին, Թորոսներու մանրանկարներուն կամ Ոկեռայ, Դրագարկի, Հաղբատի, Բաղէշի, Երզնկայի, կամ գոնէ նոյն իսկ մեր փորագրիչներուն գրեթէ ժամանակակից և հազիւ դար մը առաջ գործող Վանայ դպրոցին, որուն մինչեւ 1690ական շրջանի արտադրութեանց հետաքրքրական նմոյշներն հասած են մեզի։ Եթէ միայն անոնք զարդաձեւերուն հետ հայ ձեռագիրներու մանրանկարներն ալ օրինակէին իրենց փորագրութեանց համար, անտարակոյս իրենց արժէքը շատ աւելի մեծ կ'ըլլար եթէ նոյն իսկ անոնք ինքնուրոյն հեղինակութիւններ չունեային։

3. ԳԻՒՐՏԵԱՆ

## ԿԵՐՆՔԻ ՎՐԵՄՆԱԿԱՆ

(Հեղ. Փոլ Պուրծէ — Խրիմ. Կոմիտաս Կոթուեան) (Շաբաթ, տես «Բազմավեպ» 1937, էջ 252)

9

Հարկադրուեցայ դադար առնել, սիրելի  
Տարպոյ: Այս խօսակցութիւնը այնպիսի  
ազգեցութիւն մը ունեցաւ ճակատազրիս  
վրայ, որու յիշատակն անգամ կը տանջէ  
սիս նիւթապէս:

Այս երեկոյ մեկնեցի և պնդեցի ամուս-  
նութեան պայմաններուն վլայ՝ իմ հասկը-

պով հրաժարի այս ազատութեան  
Ամուսնալութեան յառաջադիմական  
օրէնքը այսօր կու տայ ազատելու իրա-  
ւունքը՝ եթէ երկուատեց յանձն առնուած  
կապերն ու պայմանները անտանելի երե-  
ւին ամուսնութեան մէջ։ Աբդ հարկ է որ

զիտնաս իմ փափաքս, և հետեւարար վերստին ստանաս քու կատարեալ անկաշխութիւնդ՝ եթէ երբեք օր մը անյարմար դառնայ քեզի միութիւնը զոր այսօր կը կնքենք: Խօսքիս անկեղծութիւնը կ'երաշխաւորէ որ քեզի չեմ ստեր և կ'ապահովեմ թէ իմ բուռն փափաքս է որ երջանիկ ըլլաս և դիտաւորութիւնս է ամէն ճիգթափել՝ տալու համար քեզի ընտանեկան բոյն մը՝ զոր լըելու փորձութիւնը չունենաս: Իսկ եթէ իմ չար բախտէս հակառակը պատահի, կ'աղաչեմ որ յանուն նոյն անկեղծութեան և ուղղամտութեան, ըսես ինձի պարզօրէն, արիութեամբ: «Բաժնուինք»: և որովհետեւ, ինչպէս ըսի, ամէն բան ըրած պիտի ըլլամ կատարելու համար բոլոր իղձերդ, ամէն բան պիտի ընեմ դիւրացնելու համար նաեւ քու ազատագրումդ: Այն բուռն սիրով որ զբեզ կը սիրեմ, ըսւ հեռանալզ, եթէ երբեք պատահի, ահաւոր ցաւ պիտի պատճառէ ինձի:

Նախընտրելի է ինձի համար ամէն բան,  
քան սուտ մը մեր երկուքին մէջ։ Այս ա-  
ռաւոտեան սուտը, այսինքն իմ ներկայու-  
թիւնս եկեղեցւոյ մէջ, կեանքիս մէշ ա-  
ռաջինն և վերջինը պիտի ըլլայ։

Հիմա որ զայն դարմանեցի, մի՛ պատասխաներ: Քու լոռութիւնդ հաւանութիւնը պիտի ըլլայ դաշինքի մը՝ որուն համար պատուոյ խօսք կու տամ թէ քաջութիւնը պիտի ունենամ զայն պահելու»:

Աւզեցի կրկնել ձեզի այս խօսակցութիւնը՝ որ խղճիս ճշգրիտ արտայայտութիւնն էք։ Կը գուշակէք թէ ինչ այլայլութեամբ Տընիզ այդ խօսքերը կը լսէք։ Ինչպէս ըստ ձեզի արդէն, անոր նկարագրին զլիաւոր մէկ յատկանիշն էք ազգութուուրամզրութիւնը։ Ես կ'անզիտանայի այդ բանը, չէի զիտեր նոյնպէս՝ թէ այդպիսի խառնուածքներ հզօր անձնաւորութեան մը ենթակայ՝ հակում մ'ուսին այն անձին մէջ տեսնել և ընդունիլ մտածելու և ապրելու եղանակը՝ որմէ իսկոյն կ'ազգուին։ Տըամախոհ մարզը իմ մէջս կ'ընկերանար շատ զգայուն մարդուն հետ,

կը զգայի առաջնորդելու այն երիտասարդ միտքը, զայն բեղնաւորելու, տողորելու իմինովս, առանց զգալու թէ այն տիրապետութիւնը չէր համեմ ճիշդ խորը այն հոգւոյն՝ որ ստեղծուած էր սիրոյ համար և ոչ դատողութեան։ Յետոյ ուշ հասկցայ։

Ֆրանսական քաղաքապահ զօրքի սպաներուն կեանբը ձեզի շատ ծանօթ է, և հարկ չեմ տեսներ նկարազրելու ձեզի մերն ալ։ Մեր ամուսնութեան առաջին վեց տարիներու ընթացքին՝ բաց ի դառնակսկիծ զէպքէ մը՝ զոր պիտի պատմեմ հիմա — մեր կեանբը միօրինակ եղաւ և առողջ, ես, զբաղած իմ արուեստիս գոր-

յոյժ գորովալից՝ բայց երկչուտ, ամօթխա-  
ծութեամբ, խղճմտութեամբ, որպէս զի  
յայտնելով զգացումներս չծանրաբեռնեմ  
անոր յուզումը։ Անիրաւախոն բարոյախօսի  
իմ տեսական զրութիւններս անշուշտ դեր  
ունէին այն բռնազրօսիկ անձկութեանս  
մէջ՝ զոր կինս պազութիւն պիտի նկատէր։  
Արդիւնքն այն եղաւ որ մեր տան մէջ հիմ  
դրաւ իսկոյն երկդիմի կացութիւն մը՝ որուն  
նման օրինակի չեմ հանդիպած։ Տընկզի  
համար սիզբունքի մարդն էի, որուն հա-  
մոզումները միայն կը կառավարեն։ Մտա-  
ւորապէս այնպիսի թափուր միջավայրի  
մը մէջ մեծցած էր նա, որ ընդմէջ գծուծ  
սովորամոլութեան և իմ յանդուգն գա-  
զափարներուս հակազրութիւնը անոր սըր-  
տին մէջ պիտի յարուցանէր զայրոյթ մը,  
կամ ընդհակառակն տեսակ մը հիացական  
քնէածութութիւն, լաւ եւս, աւելի ճիշտ  
և համեստ բառ մը գործածելու հաճար՝  
շլացում մը։

Երկրորդ դէպքն առաջ եկաւ, և ես  
սխալեցայ անոր մասին, ինչպէս ինք ալ  
իմ մասիս։ Ես չգիտցայ որոշել քսանա-  
մեայ մանկամարդ կնոջ մը սրտին թաքուն  
և վիպական ծալքերը, որ յանկարծ փո-  
խազրուած գաղափարներու և կարծիքնե-  
րու մթնոլորտէ մը ուրիշ մթնոլորտի մը  
մէջ, մտաւորական հետաքրքրական տագ-  
նապ մը կը կրէր և սիրաը խոր քունի մէջ  
կը թողուր։ Ինչո՞ւ չխոստովանիմ թէ ես  
տեսակ մը հպարտութեան ուրախութիւն  
կը զգայի առաջնորդելու այն երիտասարդ  
միտքը, զայն բեղնաւորելու, տոգորելու

իմինովս, առանց զգալու թէ այն տիրապետութիւնը չէր հասներ ճիշդ խորը այն հոգւոյն՝ որ ստեղծուած էր սիրոյ համար

և ոչ դատողութեան; Ենտոյ ուշ հասցայ:

Ֆրանսական քաղաքապահ զօրի սպա-  
ներուն կեանըը ձեզի շատ ծանօթ է, և  
հարկ չեմ տեսներ նկարագրելու ձեզի  
մերն ալ: Մեր ամուսնութեան առաջին  
վեց տարիներու ընթացքին - բաց ի դառ-  
նակսկիծ դէպքէ մը՝ զոր պիտի պատմեմ  
հիմա - մեր կեանըը միօրինակ եղաւ և  
առողջ, ես, զբաղած իմ արուեստիս զոր-

ծերով, և Տընիգ տանը կառավարութեամբ  
և իր ընկերական պարտքերով։ Մեր զօ-  
րանիստ քաղաքը չէր մոռցած թէ հին  
վարչութեան օրերուն՝ նոյն գաւառին մայ-  
րացաղաքն էր եղած։ Հոն կենցաղասէր,  
աշխարհիկ աւանդութիւն մը կը շարունա-  
կէին դեռ եւս բարեկեցիկ ընտանիքներ՝  
ընդունելութեանց համար։ Մեր զօրաբա-  
նակին հրամանատարն ալ՝ որ ազնուապե-  
տական անուն մ'ունէր, հանդէսներ կու-  
տար։ Մենք ալ զէնքի ընկերներ՝ ստէպ-  
զիրար կը հրաւիրէինք, և այս անընդհատ  
գումարումները պատճառ էին որ հազի-  
երքեք դէմ առ դէմ առանձին մնայինք  
երկու ամուսիններս։ Այդ շրջանին կինո-  
միջտ կը կարդար։ Ի՞նչ զըրեր։ Ինձմէ  
ընտրուած հատորներ որոնք կը հաստա-  
տէին ձերբագատութեան ուսումը՝ որուն  
ենթարկած էի զինքը։ Ծանօթ է ձեզի բա-  
նաձեւ մը որ գոնէ, ըստ իս, անկեղծու-  
թիւն կ'արտայայտէր, և եկաւ օր մը -  
ո՛հ, ի՞նչպէս կոյր կընայ ըլլալ հակառա-  
մուեռանգութիւնն ալ - երբ յաղթակամ  
զգացում մը ողողեց սիրտս, երբ կիրակի  
առաւօտ մ'ըսաւ ինձի Տընիգ։

«Օղը շամ գեղեցիկ է... կուզես օլուն  
պառյատ մ'ընհենք մինչեւ...

Եւ ինձի անունը տուաւ զիւղի մը ու լարան վրայ մղոններով հեռու լճի մէ ե զերբը կը գտնուէր :

— «Բայց պատարագդ», պատարա  
նեցի, և ժամացոյցս նայելով. «Ինն է  
ժամը տասին կը նանք մեկնիլ, և բան  
որ ժամը տասներկուքուկէսին պիտի ճա  
շեն... ենց տունը»:

— «Պատարազը», ըստ հնգամակ  
ժպիտով մը: «Եւ գո՞ւ ես որ խորհուր  
կու տաս ինձի ճշմարիտ փայելը մը զո՞հ  
խարէական երեւոյթի մը համար»:

Եւ աւելի յախուռն շարուսապաց։  
«Վաղուց արդէն քեզի պէս դաշրա  
եմ հաւատալէ։ Կը սպասէի որ ես զի  
փորձելէս վերջ այսօր զայն յայտնես  
կատարեալ է ան։ Հաստատապէս որոշա  
եմ ես ալ քեզի պէս այլեւս չխաղալ պա  
մանալլական կատակերգութիւն մը։

Այլեւս և կեղեցի պիտի չերթամ, բաց  
ի պսակի և յուղարկաւորութեանց՝ որոնց  
պարզապէս աշխարհիկ ծէսեր են, և ան ալ  
ռասօնքաւ, եռը հարկն ստիպէ»:

Բիրելը մթագնեցան և տարբեր շեշտով  
մո հետեւեալ բառերն արտաքերեց.

— «Եթէ Աստուած մը գոյութիւն ու նենար՝ թոյլ պիտի տա՞ր որ անբասիր մայր մը իր որդուոյն կորուստն ողբայ։ Մեր հէց Յուլիոսի դագավակին դիմացն էր որ հասկցայ թէ որբան իրաւունք ունէիր գուն»։

Զարակոսկիծ դէպքի մը վրայ զը լառուր  
ձեզի: Կը սպասէի որ այս խօսքէն յետոյ  
պատմեմ: Կը գուշակէց որ մահուան մը  
շուրջ կը դառնայ, չորս ամսուան զաւա-  
կի մը կորուստին, որ քիչ մնաց որ Տը-  
նիզն ալ գերեզման տանէք: Անոր տաժա-  
նելի երկունքէն յետոյ, մանկաբարձ թժիշկը-  
յայտնած էր թէ այլեւս որդենութեան  
յոյս չկար, և այս յայտնութիւնը ալ ա-  
ւելի բորբոքած էր դժբախտ կնոջ սէրը-  
իր փոքրիկ զաւիխն հանդէպ: Եզրակացու-  
թիւն՝ որուն կը յանդէր անոր զայրացած  
վիշտը, հարկ էր որ լուսաւորէր միտքը  
և հասկնայի որ գորովալիր յուզմունքն  
էր անոր բռն և ճշմարիտ ներքին անձ-  
նաւորութիւնը և ոչ թէ մտքի դասողու-  
թեան ոնտութիւնն մը:

Այս ողբերգութիւնը որուն իբր և ամսա-  
բան կը ծառայէ այս երկար զրութիւնս -  
կարեւոր էր զայն լիովին լուսարաննելո-  
համար - շուտով պիտի իմացնէր ինձի թ-  
այս դժբախտ մանկամարդ կնոջ հետ մո-

Թաղումնց առաջարկութիւններն ու խոր  
հրդածութիւնները և խօսինք իրողութեան  
վրա:

Ուրեմն վեց տարի է որ առևանց  
ենք: Ես հարիւրապետ եմ: Երեւակայեցէ  
ձիարշաւի մրցման հաւաքոյթ մը՝ զոր շա-  
անգամ տեսած էք: Երջապատ հրապա-  
րակ մը պատրաստուած արգելեներու  
Աստիճանաւոր նստարաններ բարձրացա-

